

թիւնները կը նոյնանային յատուկ ուտելիքներու, խմորեղէններու եւ մրգեղէններու պատրաստութեան եւ աւանդարար զիրար շնորհաւորելու մէջ։ Այս գիւղերուն մէջ տղաքը տոպրակներ ի ձեռին, տանիքներու վրայէն իրենց դրացիններու տունները կ'այցելէին շնորհաւորելու համար զանոնի եւ նուէրներ ընդունելու։

Զէյթունի մէջ Ամանորը կը համարուէր զուտ ազգային յաղթանակի օր։ Զէյթունցին նոր Տարին կ'ընդունէր որպէս անկախութեան տարեգլուխ եւ

այդ տօնի մասին գիտելիքներ կը փոխանցէր իր զաւակներուն։

Հայկական կաղանդը հայ ընտանիքներու համար գեղեցկագոյն առիթ էր վերակենդանացնելու եւ վերապրելու իրենց հաւատքը, աւանդութիւններն ու սովորութիւնները, վերանորոգելու իրենց հաւատքը։ Այլ խոսնվ՝ ամանորեան շրջանը նոր յոյսերով, երազներով ու տեսիլքով առաջ նայելու շրջան էր։

ՄԱՔՐՈՒՀԻ Պ. ՅԱԿՈԲԵԱՆ

ԿԵԱՆՔԻՆ ԱՐԺԵՔԸ

Ծատեր ըսեր են ու ես ալ կ'ըսեմ,
Թէ աշխարհն է մի մեծ թատերաբեմ.
Ամէն արարած բեմ կը բարձրանայ,
Եւ իրայատուկ դերը կը խաղայ։
Մին իմաստունի, միւսը սովեստի,
Կ'ըլլան առարկայ շռայլ գովեստի։
Երբ Վարագոյրին դանդաղ աճկումով,
Կ'աւարտի խաղը, ծափով, աղմուկով,
Անձնիր դերասան կը բաշոի խուզը,
Կը հագնի կրկին իր հին հագուստը։

Այս անցողական աշխարհի վրայ,
Դերասաններ ենք մեր վարքը վկայ։
Մէկը իր կեանքով, մաքուր հաւատքով,
Միւսը ձեւապաշտ հիւանդ իր հոգուով.
Մին ազնուական, բարեգութ, գթած՝
Ուրիշ մը ագահ, անգութ արարած։
Ծատեր դիմակով, շատեր անդիմակ,
Զես գիտեր ո՞վ է նրէշ եւ ո՞վ նրեշտակ։
Բայց մեր մահով, երբ կեանքը կ'աւարտի,
Կ'երեւայ գործը ամէն անհատի,
Թէ ի՞նչպէս խաղաց իր դերը դժուար,
Երկըրի վրայ բառս ու խաւար։
Կը ցոլայ կեանքը մահէն ետք յատակ,
Ինչպէս աւազը զոլալ չուրի տակ։

«Մանրավէպ»

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ